



Երևան, 14 Նոյեմբեր, 2022

## ՏԵՐՈՒԱԿԱՆ ԱՊՈԹՔ

(միասնաբար արտասանուած)

Իմասպութիւն Հօր Յիսուս, քուր ինձ իմասպութիւն վբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

## ՍԱՂՄՈՒ 10

ՆԵԽՉՆԵՐԻՆ ԱԶԱՏԱԳՐՈՒԵԼՈՒ ԱՂՋԹՔ

**Տ**էր, ինչո՞ւ հեռու կը մնաս, ինչո՞ւ ներկայութիւնդ չես յայգներ, երբոր նեղութեան մէջ եմ: Ամբարիշպները ամբարդաւան կերպով կը հալածեն թշուառը. Թող իրենց խորհած հնարքներուն մէջ իրենք բռնուին: Ամբարիշպը կը պարծենայ իր չար ցանկութիւններով. ընչաքաղց մարդը ինք՝ կանիծէ եւ կանարգէ Տէրը: Ամբարիշպը բացայայդ լրբութեամբ՝ Ասպուծոյ մասին չի խորհիր իսկ. իրեն համար՝ Ասպուած չկայ:

Անոր գործերը միշտ յաջող են. անիկա չի հասկնար Բարձրեալիդ դադասպանները, եւ լուգանքներ կարծակէ իր թշնամիներուն դէմ: Ինքնիրեն կը խորհի. «Ոչինչ կրնայ զիս սասանեցնել, ոչ մէկ չարիք կրնայ ինծի հասնիլ»:

Անէծքով, նենգութեամբ եւ սպառնալիքներով լեցուն է անոր բերանը.

իր խօսքերը ցաւ եւ դժբախսպութիւն կը բերեն:

Բնակավայրերէն հեռու՝ դարան կը մընէ, գաղտնօրէն սպաննելու համար անմեղ մարդիկը:

Անոր աչքը շարունակ անբախտ զոհ մը կը փնտոէ:

Առիւծի պէս իր դարանին մէջ կը սպասէ,

գաղտնօրէն յափշտակելու համար աղքափը.

Եւ զայն կը յափշտակէ իր ցանցին մէջ ձգելով:

Կծկած կը պառկի, եւ իր ամբողջ զօրութեամբ կիյնայ անպաշտպան մարդոց վրայ:

Իր մքրին մէջ կը խորհի. «Բնաւ Ասպուծոյ հոգը չէ,

անիկա աչքերն ալ գոցեր է, որպէսպի բան չփեսնէ»:

Ել, ով Տէր, պափծէ զանոնք, ով Ասպուած. մի մոռնար նեղեալները:

Ի՞նչպէս կ'ըլլայ որ ամբարիշպը քեզ կանարգէ, ով Ասպուած,

խորհելով թէ դուն իրմէ հաշիւ պիտի չպահանջես:

Բայց դուն գիտես եւ կը փեսնես անպաշտպան մարդոց ցաւն ու դառապանքները,

եւ դուն ինքդ անոնց դափին պաշտպանն ես.

Վկարը ինքպինք քեզի կը յանձնէ, դուն ես որբին օգնականը:

Ամբարիշպին ու չարագործին ձեռքը կպրէ,

պափիժի ենթարկէ անոր ամբարշպութիւնը, եւ թող հեփքն իսկ չգունուի:

Տէրը մեր թագաւորն է յաւիփեանս յաւիփենից.

Իեթանոսները դեղ պիտի չունենան անոր երկրին մէջ:

Տէր, դուն լսեցիր նեղեալներուն խնդրանքը.

կը սրբապնդես զանոնք եւ միշտ ականջ կու դաս անոնց,

որպէսպի արդարութիւն ընես որբին ու անիրաւուածին,

եւ աշխարհի վրայ ոեւէ մարդ ուրիշներուն սարսափ չդառնայ:

## ՕՐՈՒՅՆ ՆԻՒԹԸ

ՀՀ

ՍԱՂՄՈՍ 10

### ՍԱՂՄՈՍ 10:1-18

Այս Սաղմոսը շարունակութիւնն է 9-րդ Սաղմոսին, ուր եւ մաս կը կազմէ գոհարանական Սաղմոսներու շարքին, Ասպուծոյ շնորհակալութիւն յայփնելու իր բարութեան եւ օգնութեան համար:

Առաջին իսկ համարը ցոյց կու փայ իրաքանչիր հաւաքացեալի հոգեվիճակը: Ցածախ, ունինք այն ըմբռնումը, որ երբ Ասպուծոյ ներկայութիւնը անմիջական է մեզի հետք ունինք ուրախութիւն մը, իրաւանք մը, յաջողութիւն մը, բայց երբ նեղութիւն եւ դժուարութիւն կը սկսինք ունենալու, այնպէս կը յանի, որ Ասպուծ ուրեմն մեզմէ հեռացեր է: Եւ կը սկսինք նոյն արդարայափութիւնը ունենալու. «Ինչո՞ւ հետու ես, ինչո՞ւ ներկայութիւնդ չես յայփներ, ո՞ւր ես, մանաւանդ երբ նեղութեան մէջ եմ»:

Այս արդարայափութիւնը ունի երբ կը ներկայացնէ ամբարիշփները, որոնք ամբարդաւան կերպով կը հալածեն թշուառը: Ամբարիշփը, որ կը պարծենայ իր չար գործերովը, անիծելով ու անարգելով զԱսպուծ, ու այս բոլորը կընէ բացայայդ կերպով, առանց ամչնալու, ոչ կը խորիի Ասպուծոյ մասին, փակախն կըսէ, Ասպուծ չկայ: Մարդ արարածին պարդականութիւնն է Ասպուծոյ մասին խորիիը, իբրև Արարիչ, սակայն մարդուն ամբարդաւանութիւնը զինք կրոցուցած, խաւարեցուցած է, ոչ կը մրածի ու ոչ ալ կը խորիի, այլ՝ ընդհակառակը Ասպուծ ալ չկայ կը յայփարարէ:

5-7 համարները կը ներկայացնեն երկու երես: Առաջին, Ասպուծոյ դէմ գանգապ: Դաւիթ կու գայ ցոյց փալու, թէ փես ամբարիշփը, որ Ասպուծոյ չի հաւաքար, կանիծէ, կանարգէ, ու փակախն յաջողութիւն ալ ունի: Երկրորդ, ան նաեւ զիսէ, որ առանց Ասպուծոյ թոյլպութեամբ կարելի չէ յաջողութիւն ունենալ, ուրեմն խօսքը Ասպուծոյ ուղղելով կը գանգապի, որ այդպիսիները ամբարդաւան կերպով կ'արդարայափուին:

8-11 համարները, այս անգամ կը ներկայացնեն, որ ամբարիշփը վնաս կուզէ հասցնել անմեղ մարդուն, աղքափին: Կը նմանցնէ որպէս առիւծ, որ կը սպասէ իր որսին, իր ամբողջ զօրութեամբը: Ամբարիշփը ունի այնպիսի մրածելակերպ, ուր իր արարածները կ'արդարացնէ ըսելով. «Բնաւ Ասպուծոյ հոգը չէ, անիկա աքերն ալ զոցեր է, որպէսզի բան չփեսնէ»: «Ենքաքքրական է, որ նոյն արդարայափութիւնը երկու հոգիներ, մէկը ամբարիշփ, իսկ միւսը՝ Ասպուծավախ, փարբերով մրգերով կ'արդարայափուին: Առաջինի պարագային մեղը գործելու պարբուակով, որ Ասպուծ չփեսներ, հոգը չէ: Իսկ երկրորդի պարագային՝ օգնութեան կարիք ունի:

12-13 համարները, Սաղմոսերգուն կը խնդրէ Ասպուծմէ, որ ալ ուրբի եւ, պարժէ զանոնք, նկապի առած նեղեալները: Իսկ թէ ամբարիշփները ինչո՞ւ կանիծեն ու կանարգեն զԱսպուծ, որովհետեւ կը կարծեն, որ իրենցմէ հաշի պիտի չպահանջուի: «Ենքաքքրական երեւոյթը այն է, որ յածախ մենք, որպէս մարդ արարածներ, ինչ որ կ'ընենք, որովհետեւ անմիջապէս դարձաւար վերի չունենար, կը կարծենք, ուրեմն հաշի պահանջող չկայ: Բայց այդպէս չէ պարագան: Եթէ Ասպուծ անմիջապէս չի միջամբեր, որովհետեւ կ'ուզէ դարձի եւ ապշխարութեան առիթ փալ, որովհետեւ Եզեկիելի մարգարեւութեան մէջ յափակօրէն կըսէ. «Ես մեղաւորին մահը չեմ ուզեր, այլ անոր դարձը եւ փրկութիւնը»:

Սաղմոսերգուն վսրահ է, որ Ասպուծ զիսէ, կը փեսնէ, վերեակ է անպաշտապան մարդոց ցախն ու փառապանքին, ու մանաւանդ՝ ինքն անոնց դարին պաշտպանն է, որովհետեւ վկարը ինքզինք Ասպուծոյ է որ կը յայփնէ: Ահա այս երեւոյթին դիմաց, Սաղմոսերգուն կը խնդրէ, որ Ասպուծ պարժէ ամբարիշփը, այնպէս մը որ անոր հետքն անգամ չզինուի: Այս արդարայափութիւնը վրէժխնդրութեան արդարայափութիւն չէ, այլ արդարութեան, չարին վերջ փալու:

Ի վերջոյ, որքան ալ ծանր են ու ծանր ըլլան պայմանները, Սաղմոսներգուն կու գայ խոսքովանելու, որ Տէրը ինքն է թագաւորը յահիպեանս յահիպենից: Եւ որովհետեւ Ասպուծ է թագաւորը, ուսպի հեթանոսները վեր պիտի չունենան Ասպուծոյ երկրին մէջ, այսինքն՝ Ասպուծոյ ժողովուրդին մէջ: Այդ ըստածին փորձառութիւնը ունեցան, երբ Ասպուծ իրենց առջեւէն վրնգեց հեթանոսները, այն երկիրը որ իրենք իբրև ժառանգութիւն վերցուցին, ուր միայն հեթանոսներ կ'ապրէին, բոլորն ալ դուրս վրնգուեցան: Ասպուծ պարբարապ է լսելու նեղեալներուն խնդրանքը, պարբարապ է արդարութիւն ընելու որբին ու անիրաւուածին: Ասպուծ ինք է որ կը պարբարապէ սրբերը, այնպեղ կը դնէ բառերը, կը լսէ այդ աղօթքի բառերը եւ կը պարախանէ: Եւ ահա իբրև պարախան առաջին փողին, Տէր, ո՞ւր ես: Տէրը հոս է, եւ պիտի գայ ժամանակը արդարութեան, որ ալ սարսափ պարճառող մարդ չմնայ:

## **ՃԱՐԱԿԱՆ - ԱՊՈԹՔ**

**Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:**  
**Վմէսսասուկով Երրորդութիւն, սուլու աշխարհիս Խաղաղութիւն:**  
**Եւ Հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց արքայութիւն:**  
**Արի Աստուած Հարյն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:**  
**Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիառա Փրկիչ մեզ ողորմեա:**

**Պ**ահապան ամենայնի Քրիստոս,  
ազ քո հովանի լիցի ի վերայ իմ ի գոուէ եւ ի զիշերի,  
ի նսդիլ ի գան, ի զնալ ի ճանապարհ,  
ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.  
եւ ողորմեա՛ք արարածոց եւ ինձ բազմամեղիս: